

Կարապետ Սարկ. Մկրտիչան՝ ծնած Պաղտաս 1920 ին, Զեյթունցի ծնողք, նախակրթություն ստացած ի Հալեպ. 1936 ին ընդունվում ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ:

Մինաս Սարկ. Գասպարեան՝ ծնած Մարտե 1921 ին, նախակրթություն ստացած ի Հալեպ. 1936 ին ընդունվում ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ:

Յարեթ Սարկ. Վրթանէսեան՝ ծնած Փոքր-Սայիս 1919 ին, Սուէիացի ծնողք, նախակրթություն ստացած Վերմանական ուսումնոցին մէջ. 1935 ին ընդունվում ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է լաւագոյն յաջողութեամբ:

Յովհաննէս Սարկ. Կարապետեան՝ ծնած Նօզդաս 1920 ին, նախակրթություն ստացած ի Հալեպ. 1936 ին ընդունվում ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է լաւագոյն յաջողութեամբ:

Սիոն, յանուն բովանդակ Միաբանութեան կը մարքե որ ամենքն ալ լինին «Մշակ առանց ամօրոյ» ի ծառայութիւն մեր նուիրական հաստիքին, սիրեցեալ ազգին եւ Ս. Արքուդոյ:

Ժ. Ա. Ռ. Ա. Ն. Գ. Ա. Ի. Ո. Յ. Ո. Ի. Ն. Ե. Բ.

Դալ շրջանի ժառանգաւորաց Վարժարանի համար աւակեցեանք ընտրելու պարտականութիւնը Ս. Արքուդ Պաղտ. Տնօրէն ժողովոյ կողմէն յանձնուեցաւ Վարժարանիս ուսուցիչներէն Հոգ. Տ. Արքուն Վրդ. Հասիսեանի: Հայր Արքուն Մայիս 20 ին մեկնեցաւ նախ Պէյրութ, ապա Դամասկոս ու Հալեպ, ու այս նպատակաւ իրեն ներկայացող վաթսուցէ աւելի քննաձեռնութեան ընտրած է 15 փափկամայն եւ ուշիմ աւակեցեանք, պատկերով իր առաքելութիւնը շնորհաւորելի արդիւնաւորութեամբ:

Խօսած է նկեղեցւոյ բեմերէն, վարժարաններու աւակեցեանքուն, եւ երեսասարկաց միութիւններուն, անոնց անկելով Նորին Ամեն. Ս. Պատրիարք Հօր ողջոյնները, եւ իր առոյգ հոգիին կազմույրը: Ամսուան մը բացակայութեան վերջ, Յունիս 20 ին վերադարձաւ Ս. Արքու:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ՏՕՆԱԿԱՆՔ ԵՒ ԲԵՄԱԿԱՆՔ

✱ 4 Օգոստոս կիր. — Վարդապետ. Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Յակոբայ Մայր Տաճարին մէջ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր փրկութեան անհանգստութեան պատճառաւ, երէկ երեկոյ կարելի չէր եղած «Հրաշափառ»ի արարողութիւնը կատարել: Այսօր, լուսարարապետ Տ. Կիրակ Վրդ. Խարայէլեան, կը պատարագէ կալիստոսական թաղով, եւ կը քարոզէ քնարան առնելով «Եւ յետ յեջ աւուրց առնու ընդ իւր Յիսուս... եւ յայլակերպս եղի առաջի նոցա» քնարանով: Ներկայացուց տօնը իր երբեակ երեսներով, իր բնական քրիստոսի աստուածային հրաշալի յայտնութիւն, իր բնական ազգային պայծառակերպութեան, հեթանոսական կրօնէն ի քրիստոնէութիւն դարձով, եւ երբորդ իր բնական աստուածութեան օր Առաքելահաստատ մեր Ս. Աթոռին: Մատնանիլ բրաւ յայլակերպութեան տօնին նշանակութիւնը քրիստոնէական հաւատքին մէջ իր բնական կրթական ապացոյցը եւ յայտնութիւնը հանդերձեալ կեանքի իրականութեան: Անոր արժանանալու համար անհրաժեշտ համարեց բարձրանալ իմանալի թարգմանքը այս կեանքին, եւ հոն պայծառակերպուիլ հոգեով եւ մտքով:

✱ 5 Օգոստոս Բշ. — Մեռելոց. Ս. Պատարագ մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ, ուր, քարոզեց Հոգ. Տ. Եղիշէ Վրդ. ուշադրութեան առարկայ ընելով Մովսէսի մահը հարաւ լեռան վրայ. Մովսէսի բովանդակ կեանքը ի սպաս զրուեցաւ իր ժողովուրդի ազատագրման, ու զանոնք «Աւետեաց երկիրը» առաջնորդելու նպատակին. սակայն հազիւ անոր սեմին հասած կը մեռնի. չկայ պատմութեան մէջ ասկէ աւելի տխուր մահ: Սակայն մեռած ժամանակ կը տեսնէ հեռուէն Աւետեաց երկիրը: Ամէն մարդու մէջ Մովսէս մը կ'ապրի առաւել կամ նուազ. երանի անոնց որոնք իրենց հարաւ լեռան գերեզմանին առջեւ, կը տեսնեն Աւետեաց երկիրը՝ երկիրը. որ իւրաքանչիւր քրիստոնէային Աւետեաց երկիրն է: Ս. Պատարագի աւարտումին, երգեցողութեամբ եւ թափօրով ազգային գերեզմանատան մէջ հոգեհանգստեան արարողութիւն կը կատարուի ի հանդիստ հոգեւոյ համայն ազգիս ննջեցելոց:

✱ 11 Օգոստոս կիր. — Ս. Պատարագ մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ. քարոզեց Հոգ. Տ. Հայրիկ Վրդ., քնարան առնելով «Զի եկն Որդի Մարդոյ կեցուցանել զկորուսեալս» աւետարանական խօսքը. ներկայացուց արեւելեան ժողովուրդներու քաղաքական եւ բարոյական վիճակը, եւ հրեայ ժողովուրդին բացառիկ հանգամանքը. յետոյ ճշդից տարողութիւնը «Կորուսեալ» բառին, որ Յիսուսի համար կը նշանակէր առաւելապէս քաղաքական բռնապետութեան ներքեւ կաշկանդուած մնալ. զրամի, կիրքի եւ հաճոյքի ախորժակներուն ենթարկուիլ, եւ տիրական խաւարում հոգեկան աշխարհի: Ապա՝ զիտել տուաւ թէ, փրկութեան գործը, ըստ տե-

սութեան, զիւրին կը թուի ըլլալ. բայց առիկա կարելի պիտի ըլլայ մարդկային միջոցներէ աւելի՝ աստուածային օժանդակութեամբ:

✱ 12 Օգոստոս Բշ. — Վաղեմի սովորութեան համաձայն, այսօր խումբ մը վարդապետներ եւ ժառանգաւոր աշակերտներ Ս. Աստուածածնայ եկեղեցին կ'իջնեն Ս. Պատարագի մատակցութեան համար: Եւ այսպէս կը շարունակեն երկու շաբաթ, մինչեւ Աստուածածնայ վերափոխման կիրակին: Եւ ամէն օր, հակառակ ցերեկի ամթին, օրբալայրին հեռաւորութեան, և զառիւղներեռու և զարվարներու պատճառած մարմնախնայ յոգնութիւններուն, միշտ որոշ թիւով բազմութիւն մը ժողովրդեան, կը լեցնէ եկեղեցին, Ս. Պատարագի մատուցման և երգեցողութեան իր մասնակցութեամբն ու հետեւողութեամբը:

✱ 18 Օգոստոս Կիր. — Ս. Պատարագ և Զեռնադրութիւն Սարկաւազայ ի Ս. Յակոբ (Զեռնադրութեան մանրամասնութիւնը և քարոզը տեսնել իրենց բաժինին մէջ):

✱ 24 Օգոստոս Շբ. — Նախասոմակ Վերափոխման, կէսօրէ առաջ, Բեթղէմէ մէջ օղափոխութեան պայծառ սասանողութեան մէկ մասը վանք կուգայ, վերափոխման հանդիսութեանց մասնակցելու համար: Կէսօրէ վերջ ժամը 2.30ին, ամբողջ Միաբանութիւնը հանդիսաւոր երթով կ'իջնէ Գեթսեմանի. Ս. Պատրիարք Զօր Նախագահութեամբ շարադասարանով կը կատարուի հանդիսաւոր մատուցը Տաճարէն ներս. և ապա՝ կիրակմբ տիգ ժամերգութիւն, Նախատօնակ, հսկում եւ գիշերային ու առաւօտեան ժամերգութիւն, խումբ էր ներկայութիւնը բազմութեան, բայց կառավարութեան բացարձակ լուսմարի խիստ հրահանգին պատճառաւ, առանց հանդիսաւոր դարի (ինչպէս սովորութիւնն էր տարիներու) ամբողջ արարողութիւնները կը կատարուին յաջորդաբար, եւ իրիկնամօտին Միաբանութիւնը վանք կը վերադառնայ:

✱ 25 Օգոստոս Կիր. — Վերափոխման, առաւօտեան ժամը 8ին, Միաբանութիւնը զարմեալ հանդիսաւորապէս Զօրը կ'իջնէ, ուր, Ս. Պատրիարք Զօր զխաւորութեամբ կը կատարուի Տաճարէն ներս շարադասարանով մատուցը: Ս. Պատարագ կը մատուցանէ Տ. Գեորգ Վրդ. ձանրդեան թագ ի գլուխ, Ս. Կուսի Գերեզմանին վրայ: Կը քարոզէ Զօր. Տ. Յուսիկ Վրդ., վեր առնելով Աստուածամօր առաքինութիւնները, և զանոնք հակադրելով արդի քրիստոնեայ մայրերու թերութիւններուն: Կը շնորհէ կարեւորութիւնն ու մեծութիւնը մայրութեան զաղափարին, և անոր գերն ու պատասխանատուութիւնը մարդոց երջանկացման գործին մէջ: Կը յորդորէ հայ մայրերը, նմանելու Ս. Կոյսին՝ նկարագրով և շնորհներով:

✱ 26 Օգոստոս Բշ. — Մեռելոց. Ս. Պատարագ մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ. քարոզեց Զօր. Տ. Պատկ Վրդ., «Բայց զայս ասեմ, եղբարք, եթէ ժամանակս կարճեալ է այսուհետեւ» ընթանով:

ըսաւ, սխալ է ենթադրել և հետեւցնել այս խօսքէն, թէ Առաքեալը ձանձրացած է այս կեանքէն, ապա ընդլայնեց սա զաղափարը թէ, կեանքը կարճ կը թուի երբ լի է աշխուժութեամբ և զօր-ծունէութեամբ. կեանքը առանց աշխատանքի տալովութիւն է:

Ս. Պատարագէն յետոյ, թափօրով և երգեցողութեամբ շրջան մը ընելով Ազգային Գերեզմանատան մէջ, արեւելեան պատին կողմը կը կատարուի ընդհանուր հոգեհանգիստի պաշտամունքը:

— Ամեն. Ս. Պատրիարք Զայրը, այսօր, Ս. Պատարագէն վերջ, Լիբանան մեկնեցաւ օղափոխութեան համար: Ֆիզիքական անհանգստութեան պատճառաւ չէր կրցած արդէն, Վարդավառի Նախատօնակին շարադասարանի արարողութիւնը կատարել, իսկ վերափոխման կիրակիի ձեռնադրութիւնն ալ եկած էր աւելցնել մարմնական իր յոգնութիւնները: Անհրաժեշտութիւն մըն էր իրեն համար քանի մը շաբաթներու օղափոխութեամբ հանգիստ տալ յոգնած մարմինին:

✱ 1 Սեպտ. Կիր. — Ս. Պատարագ մատուցուեցաւ ի Ս. Լրեշտակապետ. քարոզեց Զօր. Տ. Միւսոն Վրդ., որ վերափոխման ութերորդ օրուան առիթով, անդրադարձաւ Աստուածամօր անձին պատրաստութեան, մատնանշելով թէ, աստուածային Նախասահմանութիւնը արդիւնաւորութեամբ Ս. Կուսի անձին մէջ, որովհետեւ անիկա գիտակցութիւնը ունեցաւ իր զերին եւ պատրաստեց ինքզինքը իր կոչումին:

✱ 3 Սեպտ. Կշ. — Մերցոն՝ Յովակիմայ եւ Աննայի ծննդոց Ս. Աստուածածնի եւ կանանց Իղաբերից. ի Ս. Աստուածածին, Յովակիմայ Աստուածահօր յիշատակին նուիրուած սեղանին վրայ Ս. Պատարագ մատուցը Տաճարիւ Զօր. Տեսուչը՝ Տ. Խորէն Վրդ., ի ներկայութեան Միաբանութեան և հաւատացեալ բազմութեան:

ՄԱՐԻԱՄ ՄԱՅՐԱՊԵՏ ԱՍԼԱՆԵԱՆ

Յուլիս 17ի առտուան ժամը 8.15ին իր մահ-կանացուն կնքեց միաբանութեանս անդամներէն Մարիամ Մայրապետ Ասլանեան, 68ամեայ յառաջացեալ տարիքին մէջ:

Հանգուցեալը ծնունդով Բինկեանցի էր, զբարասէր և կրօնասէր. 1920ին երուսաղէմ էր եկած և ընդունուած մայրապետաց շարքին մէջ, Քսան տարիներու միաբանի իր կեանքը յօժարութեան և սիրոյ յանձնառութիւն մեղաւ, մաքուր այս ծառայութեան մէջ որոնելով իր անդաւակ ու այրիացած հոգիին մխիթարանքը, և կը մեռնի բարի անուն մը թողելով իր ետին:

Օրհնութիւն իր յիշատակին, և բոլոր անոնց որոնք իր բարի օրինակովը կ'ապրին: